

# Ս. ՄԵՍՐՈՊԻՆ

Մտնուչին տեղ՝ կ'արծազանգէ խուլ որոտ,  
Ամբողջ ազգը ու խտի կուգայ հուլաթել,  
Կը ծկնրադրէ մոգերուն պէս պատկառոտ,  
Քերովբէներ թալտին շիրմիդ ալ վերել:

Ովկէանէն անդին նետուած Հայկի գարմ  
Գաղթականը բերաւ կնդրուկն իր ազու,  
Հայաստանը՝ իր մխացող խուսկր թարմ,  
Ու բո՛ւրբը՝ սիրտին զանձը կը զեղու:

Տիկզերբի ամէն ծագէն խանդաղատ  
Կը դիտենք քու մեհ պատկերդ լուսաթոյր,  
Ազգը դարձաւ Բիր մը անշէջ ու հըրատ,  
Ենաղկի պէս կոյս շրթունքներու տաք Համբոյր:

Մանուկ-քերովբէն՝ զիրզ մատներուն մէջ բռնած  
Քերականին տերևնեբը՝ կուգայ քեզ,  
Ճառագայթն է, լոյս բողբոջն է, շիթ մը կայծ՝  
Քու հաստատած Արեգակին բոցազէս:

Պատանին ալ՝ զիրքերուն մէջ խորատոյզ,  
Աչքերովը ծծեց սնունդ անսպառ,  
Մայր եղար դուն, ջամբող առատ հիւթ ու հոյզ,  
Մայրը Մտքին, անմահ կեանքը դուն ծընար:

Ներշնչեցիր ու մարգեցիր պարճանին,  
Դէպ ի կրկէս հըրահրելով անձանձիր,  
Փըշրեց, անցաւ բոլոր թումբերն իր ետին,  
Դառն էր կեանքը՝ նեկտար ու մեղր կաթեցիր:

Հորիզոններ պարզեցիր մերթ վարդազոյն,  
Ու երազել տուիր մեզի անսահման,  
Զգացումը բիւրեղացաւ սարսըռուն,  
Թուղթի թերթ մը եղաւ յաճախ յուշարձան:

Ինքունինն աղօտ աչքերն՝ սփոփուած՝  
Նարեկին լոյս էջերուն մէջ ցուլացին:  
Գերեզմանը ա՛յ ծիածան մ'էր առկայծ՝  
Հոգին կապող Աստուածային վեհ գահին:

Բանաստեղծին թեւեր տուիր արծուէն,  
Մաւառնելու երկինք, սարեր ու հովիտ,  
Մերթ յեակին յանձնու՛ սիրտին իր ծուէն,  
Կամ զըզուելու ծաղիկները անժպտիտ:

Հռետորին տուիր ոսկի ոլորակ,  
Խանդ ու աւիւն րեքել սիրտին հայումաշ,  
Գրբագէտը՝ էջերուն մէջ սպիտակ,  
Աստղեր սրվուեց քու ֆնտուրէդ հրարաշ:

Դամբարանիդ կողերուն շուրջ, մտիկ քեզ,  
Դատերն բոլոր Հայաստանին սրգաւոր,  
Կրտրե՛հ կեանքի մորթիկ մը կայ որջակէզ:  
Կը թըրթռայ անոնց նշխարճն ալ այսօր:

Մարտիրոսին՝ անմահութեան կեանք տուիր,  
Յիշատակնին կրտակելով դարերու:  
Սերունդներուն սիրտը բացիլ՝ կարեկիր  
Խորշ մը անոնց անթաղ մարմինն հանգչելու:

Դափնին չառներ զափնեպսակ իր ճակտին,  
Մշտապալար փառքդ ինքնին յղացար,  
Կր փողփողի Հայ տառեբէն աստղածին՝  
Գլխուդ վերել արշալոյս մը վեհափառ:

Կ. ԱՇՏԻՇԱՏ